

Արեւելք զ Մարտ . « Տիրան պէս Աւերասան ենք որ իր արուեստացէտի տաղանդը Գերմանիոյ մէջ կատարելագրծած է , Արեւելքաւաքի արուեստը կը միացնէ Արեւելքի բանաստեղծական ներշնչման և իր նուազարանը , թաւ ջութակը : որուն ձայնը ամէնէն աւելի կը նմանի մարդկային ձայնին , կարծես մարդու պէս կու լայ , կնո՞ւ պէս կը լացնէ բոլոր առնկնդիբրները :

Տիրան պէս դեռ քանի տարեկան չէ : Կեանքն ու փորձառութիւնը տակաւին ու ե ե գեր մը կրնաւ ունենալ կատարելիք , գերինական նկարացիրը , ուալու համար իր կուսացզ տաշազնին , ըստ այդ տաշազնիը որքան որ հակամէտ ըլլայ կրելու , բուլոր մարդկային բաներու պէս՝ կեամբ ու փորձառութեան անվիրակի ազգացութիւնը , ու փորձառութեան փոկ որոշ և պատուաքր տեղ մը կը սահմանէ սահման , իրեն համար , արուեստագիտական աշխարհի մէջ :

Մանաւանդ քաղցր ու մելամաշէկի կառրներուն մէջ , Տիրան պէս իր Արեւելքան ծագումը և անոր յարակից բանաստեղծական անտագիւսոգին ցցոյ , կու սոր : Իր կրկնու ու բարակ մատերը որոնք կարծես թա զութակ զարնելու համար ապսովուած ու մանաւորապէս թափուած էին մեղրամոմի տժունութեամբ՝ բարին Աստուած ձաւարաննեն մէջ , շաքարենքի մը փոշէն կաթիթած մեղրին պէս անուշ ու մեղրօրոց շեշտեր կը զնէն աննման քնարին չորս թելերուն :

Բայց այդ քատեկի թելը կարծես կը հարիւրապատկէր այն անցքերուն մէջ ուր մատերու վարպետ շարժուածք մը և այնազիտական հաշակը կը միանան արտազրելու , համար այն ներշնչանութեան երկնյիկի հրամացումը որ կարծես հրեւէններու եթերային խօսութառութը . կը փսփառյ հողեզէններու ականջին :

Մինչեւ ցարդ չենք ունեցած մի ազգային երաժշտ որ իւր շարագրութեամբ մեծ համար մը թողար լինի , իրացընէ շնէն մոռնար ըսկոյն որ մեր մէջ ոչ սակաւ յարդ ու համբաւ ստացած են հանդուրակի Պուհանեան և այլ մի քանիք , բայց տակաւին անոնցմէ ոչ ոք ընդհանրութեան գնահատման , կամ գովեստից արժանացած է . մենք կը մաղթենք Տիրան պէյի , որ գեր աւելի կատարելագործելով իւր գեղեցիկ արձեստն , արժանանայ մեր մեծ շարագրող երաժիշտն լինելու . և արժանանայ հասարակութեան գովեստից :

Recueil de CHANTS POPULAIRES ARMÉNIENS. 1^{re} Livraison 1900. Prix net 6 fr.

Հասցէ՛ Léon Eghiasarian (5, Rue de Châteaudun) PARIS.

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ

1. Խորենացուն Խորենացով պէտք է հասկանալ . — 408 էջի բաղկացած զրբուկիս հեղինակն է Բարթողմէտոս Վ. Գևորգեան (Ճուղարաբանց) , միարան Էջմիածնի . — Կը խօսի , — սակաւ բացառութեամբը , — Մ . Խորենացոյ այն հէտերուն վրայ՝ դորս տարբեր կերպով ընթեռնի կամ հականալի կը կարծէ : Թէ և մեծ հմտութիւն մի չի տեսնուիր զրբուկիս մէջ , և մեծաւ մասամբ հեղինակին զիտողութիւնը պատմական ու ե կ կարեւորութիւնն չունին , այնու հանգերձ յարգի քննութիւնն մ'է , մանաւանդ Խորենացոյ հրատարակից և թարգմանչաց համար :

Գիրըն բաժնուած է Խի հատուածոց , որ է Խի այլեւայլ Դիտողորերանց Մ . Խորենացոյ վրայ : Ա հատուածին մէջ , կը ներկայացնէ , իրու նոր բան՝ ինչ որ հասարակաց կարծիք մը գարձած է արդէն ¹ . « Ֆերեւս , կ'ըսէ , Խորենացոյ մեկնենաը 481—482 մարզպան եղող Սահակ բազրատունին ² (ինի) , որոյ անուանը հանգիպած է Զամշեանի մի փակազճն մէջ :

Կարդիլի կը կարծէ զարձեալ որ մեկնենան ըլլայ բազրատունի իշխան մը՝ որ չէր ոչ սպարապետ և ոչ մարզպան : Մինչ Խորենացի կ'ըսէ . (Ա , Գ) . « Միիէտ մատեան մԵ՞ր կայցէ ինձ , որով . . . ի վերուստ ի քեզ իշուցանեմ անօխալ , կամ ի քեզ և յայլոց սկսեալ անզր ի զեր հանիցեմ » . Խորենացի Հայոց թագաւորաց և իշխողաց վրայ կը գրէր . ուստի և այս խօսն , — բաց ի Գրոց փաստ մ'ըլլալէ , — կը ցուցնէ թէ Խո-

1. Թող համեմատէ , որինակ իմն , Ցեսարի Աւատաննասիլիորիւնք (Ազգ. Մատ . Հար . Փե . Վեհննա 1895 , էջ 95) :

2. Ըստ հեղինակին՝ Խորենացի Ե . Դարու հեղինակ մ'է , և իւր նմանութիւնք չնշ Սակրատայ և Արուոց Սեղեսարոսի՝ պարզապէս յաւելուածք են :

բենացւոյ Մեկենասը մարզպան մ'եւ սպա-
ռապետ մ'էր¹:

Բ հասուածն՝ ցանկագյե ընթերցուածը
կը հաստատէ. Գ, ինչպէս նաև ի և խջ
հասուածոց մէջ երկարօրէն կը յայտարարէ
տարբեր համոզմանց մէջ ըլլալ Խորենացոյ
մի քանի բոլիմերու և ստրահէսներու տե-
ղաց մասին. Դ հասուածին մէջ, «Ալյո-
սա Քէ» նախադասութեան Ա, Բ, Գ, Թ,
և Ալյոն, գրեորը՝ Հեղինակաց անուան սկզբնա-
տառեր կը նկատէ : Տարբեր կարծիք կ'ու-
նենար անշոշաշ հեղինակը՝ եթէ գիտնար որ
Խորենացոյ այդ Կտորն՝ առնուած է Պատիթ
Անդամէն» . Հմմա .

ԽԱՐ-Ա. Բ. Թ. ԱՆՏԱՂԱՐ Էջ 199.
 Որպէս զԱ (առջարաքաշ-
 իսութիւն) առ Ք (աշ-
 էտացիկ) և զՃ և զԹ (ուռա-
 բանալիթիւն) առՓ (փենիք,
 կեցիս) և զԿ (զերկրաքաշ-
 փութիւն) առ Ք (զերկրա-
 պիս): և զԾ (երագածուու-
 թիւն) առ Թ (ակացիսիս):

Եթէ իրաւոնց ունենայինք ըսկու՝ որ ԱՌ.
Խորենացի սակա ինչ փոփոխած է, պիտի
ընթեռնուիլինք . և զՁ(արդարութութիւն)՝ և
զԹ(ուարանութիւն) առ Փ(ինհիկեցիս) բԳ-
կ(րօնս) առ Ե(զիպտացիս), զԾ(ահավաճա-
ռութիւն) առ Ս(իրոնացիս). Զ Հասուածք կը

1. Ուրեմն հարկ է ըստ թէ Խորինացի, -
եթէ և դարս հեղինակ ինթագրենք զի՞նքը -
481-483 զբած է իւր պատմութիւնը. վասն զի
ոչ միայն ի սկզբն՝ այլ և ի վերջ պատմու-
թեան կը յիշէ զԱհակ մարզպան. այս խօս-
քը, օրինակ իմն, Գ, Կե Վլատոն մէջ կը զըմ-
նուի. Ձերտագեն միայն խոկացի, զի ճողո-
պրեցաց ի քոյ հարկեցւուանո՞ր բանից ի ա-
շաշանակած: Հարկ է ըստ գործեալ, թէ ըստ
այսո՞ւ Պ. Փարագեցին աղքիւր ունեցած է ի-
րեն զԱ. Խոռնեացի:

2. Թիմը, Ալ., 50. Հոս կը թուարկուին
շարք փենիկեցաց. « Ոսկի, մեհեանդ, կամ
ապարանջան և մատանի, և կշտապնակ և
փողոսուկ ընդպարզպան ». անտերի չէ նաև
« Ենագործ թիմը » ընթեցաւը. զի « Անոնց
ի Փենիկեցան (Անոնց ի Փենիկեցան) առ եւ ինչ ունեա-

հաստատէ «հարացն կարգելոյ ազգի մարդկան³» ընթերցուածք՝ ձաւ բարին բացարութեամբ մերժելով համբաւաց սրբազրութիւնը : Հոս զարձեալ՝ Եւ երուսան⁴ բառն՝ կ'ընթենուն Եւ եր ուստ ($=$ ուսկից) պայծառ լրոյ մի կը ծագի իմաստին վրայ՝ եթէ ընդունինք հեղինակին կարծիքը՝ սակա ինչ փոփոխութեամք . մենք կը կարդանք . «Եւ եթէ(h), — կամ և թէ, — ուստ շարժումն որո՞», և այլն: — Եւ հաստատօք՝ խորենացւոյ Գրոց վրայ կը խօսի. նորովիմ մը չունիք . բայց Հ. Բ. Գ. յաջողած է հերցի Գրոց գոյութեան կմը յարուցուած փաստերը՝ ցուցեներով որ Թ. Արծրուսաւ «Վերադարձնորդներին ի վերայ երեկոցանց⁵», և այլն խօսեց՝ Գրոց համար չի կրնաւ հասկցուի բնաւ:

Պէտք է ըսել լ և թ հատուածոց առթիւ
թէ հեղինակն մերթ անշան և շափազանց
յայտնի բաներ կը ներկայացնէ. օրինակ մը.
առաջինքն ի դիցն «պէտք է թարգմանել,
կ'ըսէ , չաստուածների առաջինները». մի
թարգմանչի սխալեն՝ բաւական չէ գայլ ար-
դարացնել : Այստեղի չէ «Յոմանց ասի ի
յունական կողմանն» խօսքը՝ կարդալ «ասի
յունական կողմն» (ժ հատուած) . կամ
Գոյսանել մերթ Գովասան հասկնալ և անտի
ծագած համարիլ՝ ըստ որում այս երկուըն՝
իր հոմանիշ կը գործածէ թ . Արծունի⁶.
(Ժ հատուած):

կան նիւթու, որպէս պղինձ, երկաթ, կապար, և այլն» (Տիեզեր. Պտմ. Հ. Յ. Գալթը ճեանի, էջ 45):

3. **legge**, **ltt.** **34**

4. « Զորոց զաղարթուցն սոսաւիւն , ըստ
հանդարա և կամ սաստիկ չնչելոյ օգոյն և
երուսա շարժումն , սպորեցան ի հմայս աշ-
խարհին հայկապանց » (Խոր. Ա. ի) : — Հ. Դ.
Վ. Ակիշանի և բաց պատոց պրագուրթինը կը
ճանանայ հեղինակն , մինչ նա վերջին անգամ
({ին հաշտառ Հայոց , էջ 70) « պատոց ենք »
ԱՌԱՋԵՆԱԿ :

3. Այս բառն արդէն կը ցուցնէ թէ ինքն որբագրելի է երեցունց, և ոչ թէ պատճառ ըլլայ

Յաշորդիերուն մէջ համեմատարար աւելի կարեւոր է թջ հասուածն. հոս իւր փորձ ձովը կը հասուած՝ թէ Մարաց խաւարծիները շատ համեղ են, ուստի Մաթինիկ և Արգաւանայ բարձանց » խաւարծիներուն փափազած է. ոսալ է, ըստ իրեն, ընթեանուզ «ի բարձից Արգաւանայ. — մժո և ի հատուածոց աշխարհագրական տեղեկութիւնք, որ Խորենացոյ մի քանի խօսերը կը լուսաւորեն, այնչափ վստահել և բարզի են, որչափ ակնանտես վկայի մըսաները:

Եթե ի՛ հատուածին, յորում Ձեսկ անուան քով կորուսեալ անոններ կ'ննաթպրէ, և իթին, յորում քերականական անոննաց իրաւամբ «երդ բանիցն» խօսը կը հասկնայ «բանը երգոց», իֆով կը քննէ կարեւորացնին հարց մը: Եթե ըսկես, որ առաջար միայն Վաղարշապատու մէջ չի գտնուիր², կը հետեւցնէ թէ Խորենացոյ յիշած ասապարձ՝ և աեղին Ս. Թագէի վանաց, յորում ըստ աւանդութեան, կը գտնուին Ս. Թագէսի նշխարցները. իսկ զանոնց ի Վաղարշապատ փոխարուուծ համարելու՝ հիմ մը չկայ:

Բայց այսպէս յաջող չէ հեղինակին յաջորդ կարծիքը. յայտ է թէ Ս. Թագէսի և Սանդուոյ նշխարց գիւտը՝ եղան շուրջ 485ին. վասն զի «Եղան զիս նշխարցն յաւուրս Յովհաննու Հայոց կաթողիկոսի, և վահանայ Մամիկոնից Տիառան Հայոց մարզպանի և սպարապետի³». Հեղինակը կ'ուզէ միամիլ՝ ջանարով այդ Յովհան կաթողիկոսը՝ Յովհան Օձնիցի (748–729) հասկնալ, մինչ յաջորդող խօսքն աներիբայիլ կ'ընէ թէ նա Մանդակունին է: Յաւելուած կը համարի հեղինակին, — յետ իւր պատճառարանութիւնն

ընկուու, — «ուր յայտնեցան նշխարդի » և այնին խօսքը. ըստ որում կարելի չէ ըսկել որ Մ. Խորենացի 723 է վերջ գրած ըլլայ: Նոյն պէս յաւելուած են ըստ իրեն՝ Սոկրատէն առնուած հատուածները, «ի զաշտին որ կոչի երեւել», խօսքը՝ և այնն, ինչո՞ւ. — պատասխանը լի է լի հատուածներէն սպասենք: Մ. Խորենացի⁴ կըսէ Ս. Գրիգորի համար՝ (թ., զ «գարձեալ ի նոյն լիրինս», մինչ առաջուց յիշած չէ այդ լիսները. կը հետեւցնէ հեղինակն՝ թէ Մ. Խորենացի առանց փոփոխութիւնն մի կրելու հասած չէ մեր ձեռքը. ինչո՞ւ, կ'ըսէ զարձեալ, Խորենացի բան մի շրսեր Հայոց ըրիստոնեայ դասնաշռն և Հոփիսիմեանց վրայ, յետ խոստանալու ընդարձակօրէն կրկնել Ազաթանգեղեայ պատմածները⁵. և հոն՝ որ պէտք էր Հայոց զարձը պատմել՝ Հոփիմայեցոց և վրաց դարձը կը պատմէ և նիշտ ասննը՝ են Սոկրատէ առնուածները: թէ այդ մասն յաւելուած համարինք, նոյնակիսի պէտք ենք համարիլ նաեւ միս ինդիր յարուցանող նմանութիւնները, թէ և ամէն անդամ չմատնէ ինչպինը Խորենացոյ հարդաբանոյն⁶:

Նոյն արմէքը չոնի լի հատուածին մէջ բերած փաստը՝ և բանագոս է. հեղինակը, — Յիսուսի և Կյստուածածնայ երեւման մի պատճառու, որ կը պատմուի Մ. Պոյի վարուց մէջ, — Գեկամայ ծովուն քով գտնուող զաշտ կ'անաւոնն երեւել. յետոյ կը նոյնացնէ Խորենացոյ յիշած երեւել զաշտին հետ՝ հետեւցնելու համար որ այդ անոնն յետոյ յաւելեալ է Մ. Խորենացոյ մէջ: — Զգիտեր որ Խորենացին յիշուած երեւել զաշտը՝ Վահանեայ մէջ կը գտնուէր, վասն զի

1. Զհաւելեով « Ֆրանսիացի Բառումզարանէրի ըստածին»:

2. Հակառակ Հանդէս Ամսորեայի կարծեաց (1895):

3. Սովորը, Ը, էջ 96:

4. Բ, կե, 218 էջ, հմմտ. և 222:

5. Հ. Բ. Գ. Կրնար աւելցնել՝ որ Հոփիսիմեանց պատճութիւնն մի չէ: վասն զի: Բայց արտաքին ձեւը, կ'ըսուի հոն. « կարգեցի քեզ ի գիրս

յայտն ». և սակաւ յետոյ. « Երկուրդեցի ի նոյն (սոյն գրութեան մէջ առաջուց յիշած չէ զԱպաթանգեղոս, որպէս զի կարենար նոյն ըսել) դրսց, զոր քաջ քարտուղարն թողեալ Աղաթանգեղոս», այս խօսքն՝ յայտնապէս Բ, կը զիփոյն մէջ առնած տեղեկութիւնն կ'ակնարկէ: և գրութեան վերջը՝ կ'ըսուի « Վասն կատարման երանելեացն, . . . ուսցիս ի յԱզարանցեղեայ պատճութեանցն »:

6. Գ. ԽԶ:

խոր.¹ կ'ըսէ. «Եղիտ (Խոսրով) զԱրշակ... ի գաւառին Վանանդայ, և պատահեն միեմեանց ի դաշտին որ կոչի Երևանէ», նոյնը կ'ըսէ և բուզանդ։ Այս խօսքերը չափազանց պարզ են. իսկ թ. Արծրունոյ ըստածն՝ սփառ հասկացողութիւն մ'յ յառաջ եկած ուշ շնուրէ որ Խորենացի շըսեր թէ Մուրս տեղուոյն մէջ պատերազմեցաւ Արշակ, այլ թէ անցաւ անիից՝ Վանանդ երթալու համար։

Յաջորդ (ԼԹ) հատուածն՝ հրաշից հնարաւորութեան վրայ է, ուսկից կ'եղրակացնէ թէ Ո. Մեսրոր հրաշիք դառաւ հայ նշանագիրները։ Խ հատուածն Յորրորդիտունց վրայ. Հոս ուրիշ բան ըրած չէ բայց եթէ «Խորենացուն Խորենացով հասկանալ²»։

Եթէ հետազայ հատուածոց վրայ պիտի չխօսինք և եղան որոց վրայ չխօսեցանք՝ անսնց նշանաւոր բան մի շրովանդակիլուն համար է. օրինակի աղաքաւ, իթ հատուածը՝ յորում Վճեանք անոնք վէճ բառավ կը ստուգարանէ, լ. յորում «մարիսկեան բժիշկն» (օճ Մաքրուս Լատրօն³) խօսքը կը հասկայ «Մարիսկացի բժիշկներ»; լ. Գ, յորում «Քերածոյ Պաղապիսնը» Palatin բլուրը ճեւացնող քանդակ մի կը հասկայ, և այլն։

Այսկայն եթէ ուզենք մեր մանրամասն համաստուիթենէն եղրակացութիւն մ'ունենալ՝ պիտի ըսենք՝ թէ զեղեցիկ աշխատութիւն մ'է սա. և մի քանի թերութիւնք և գիտական ոճէ շեղումներ՝ պիտի չարգելուն զմեց ըսելէ. բաւական արժեց ունի այս «Լուսայ»ն՝ զոր չ. թ. Ճուղուրեանց կուզայ զնի «Մ. Խորենացոյց շուրջը խմբուած գրականութեան սեղանին վրայ»։

Կ. 8. Ա.

1. Գ. Դպր. Խթ. էջ 447։

2. Բարրորդիտներ, որոր Ընդարձակ Կորին (էջ 29) Բարբարիանուն կը կուչէ և Համառաօտն՝ Բարրորդիանուն, որ գնուսաբիշեանց մի մասն էրտեսաւոր մասին Միջնը. (Աստուածաբարանական բաւարար, Համար Հերձուածոց (ՓԱ), Borboritev)։

3. Վարք Սեղբեսարոսի։

2. Նախաւորարկորդ գործեական երկրաչափութեան և գծագիտուորեան. թ. Գ. Փ. Փալազեան. — կ. Պոլիս . տպ. Վ. Մինսկան։ 1900։

Ներկայ զասագրբիս նպատակն է, ինչպէս կ'ըսէ ինքն, «Պարզապէս նախապատրաստել աշակերտը երկրաշափական և գծագիտական ուսման»։ Հեղինակը, պարզ և զիրահասականալի ընկույր համար այս զիտութիւնը, որ առհասարակ մանկական հասակին ոչ այնչափ ախորդելի և ոչ ալ զիւրին է, գործածեր է ընտանի և պարզ լեզու մը և ոճ մը։ Ընդհանրապէս խօսելով՝ յաջողած է և հասած իրեն նպատակին, որով ըստ ամենայնի գնահատելի գիրը մ'է։ Ընդհանրապէս ըսի, վասն զի կան ինչ ինչ կլսեր, որոնք դիսուաշակերտ մը համար թերեւս մնաթ են և աւելի բացատրութեան կարօտ. ինչպէս նաեւ մի քանի երկրաշափական բառերու կամ անուանց սահմաններ, որոնց մէջ կրնար թերեւս աւելի ճշգութիւն պահանջնուիլ։

Օրինակ իմն. գֆի սահմանը տալու միջոց, յետ երկայն ենթազրութիւն և բացատրութիւն մ'ընկույր, կը յաւելու. «Ուրեմն գիծը մակերեւոյրին սահմանն է» (էջ 1). որ թերեւս աւելի ճիշգ պիտի լինէր սահմանել. «Գիծն է անինդիատ իրարու յաջորդող անթիւ կլսերու շարք մը»։ և կամ ինչպէս կը սահմաննեն ոսմանք, «Գիծն է, կլսերու անընդհատ շարժում կամ թրմացումն ըստ մէկ ուղղութեան»։ Խսկ մարմուց ծաւալները երեքի կը բաժնէ հետեւել կերպով. «Բոյոր ծաւալներն ունեն երեք տարածութեան, գործու կամ ոլ մը միացուցեր է, տարրեր տարածութիւններ են. այլ պէտք էր ըսկել. «Բոյոր ծաւալներն ունեն երեք տարածութիւն, Գ. Բարձրուորին կամ բանձրուորին» (էջ 2). այդ սխալ է ըստ ինքեան. վասն զի բաշխուորիմ և բարձրուորիմ, զորոնց կամ ոլ մը միացուցեր է, տարրեր տարածութիւններ են. այլ պէտք էր ըսկել. «Բոյոր ծաւալներն ունեն երեք տարածութիւն, Գ. Բարձրուորին կամ ինորութիւն»։

Իրի մը սահմանը տալու միջոց զգուշալի է նոյն բառը կրնելին, ինչպէս կ'ընէ հեղինակը կոր զծի սահմանին մէջ. կ'ըսէ. «Կոր զծի մը՝ զծի մ'է որ ոճ ուղիղ է և

նչ բեկեալ» (Էջ 4). լաւազյն պիտի լինէր ըսել. «Կոր կ'ըսուի այն գիծը՝ որ ոչ ուղիղ է և ոչ բեկեալ»:

Յետոյ կան ձեւեր ալ որոց սահմանք կը պակսին, ինչպէս Շրջանակին, որուն կազմութեան կերպը միայն կը բացատրուի (Էջ 28), և կրնայ սահմանուիլ. «Երկու ծայրերը իրարու միացած կոր գիծ մը, որուն բոլոր կէտերը հաւասարապէս հեռու են ներքին կետէ մը՝ որ կեդրոն կ'ըսուի»: Եւ փոխանակ շրջանակի՝ աւելի ճիշդ պիտի լինէր ըսել շրջապատ, շփոթութիւն չծագելու համար տղայոց մարդին մէջ:

Փութանք ըսելու, թէ այս մի քանի աննշան դիտովութիւնը երբեք գասազրը մը յարգը չեն կարող նուազեցնել. մանաւանդ որ իրեն համառօտութեան մէջ, հեղինակն անէն ջանք ըրած է կարեւոր բաները զանց շընել, և ըստ կարելոյն զործնական կերպով ըմբռնելի ընել տղայոց հարկաւոր զիտեկիները: Լեզուին և ոճոյն յստակութեան հետ կը միաբանին նաեւ տպազրութեան և ձեւերուն մարդութիւնն, որուն ամենայն ինսամբ տարուեր է: Հետեւարար շատ օգտակար կրնայ յինել սա՝ ազգային նախակրթական վարժարանաց համար:

Ա. 8.

ՀԱՅՈՂԵՍ ՀԱՅՈՂԵՍԻՑ

ԱՐՏԱՎԱՀՄԱՆԻ ԹԵՐԹԵՐ

ԵԿԵՂԵՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ. — Նոր թերթ մի եւս լրյու կը տեսնէ արտասահմանի մէջ, ասոր ուղղութիւնը բոլորովին տարբեր է քան մինչեւ ցարդ ամէն լրյու տեսած հանդէսներն կամ օրաթերթերն. սա կու զայ առաջնորդ լինելու հայ հասարակութեան հոգւոյն ու բարյականին. լաւ և զովիլի պաշտօն մ'է այդ. յաջողութիւն կը մազթենք նորա բարձրաստիճան խմբագրին Զուղայիցի՝ Տ. Թորոս Տ. Խաչակիսանի, որ է հոգեւոր հովիւ Մանկաթրի ազգայնոց: Այս անուամբ միեւնոյն Յարգ. խմբագրին 1888ին ի Պոլիս

կը հրատարակէր իւր թերթը՝ ամէն շաբաթ. և բաւական տարի անգործ մալէն յետոյ, զարձեալ ազգին Ս. Հայրիկը՝ հոգի ու խրախոյս կու տայ, ներկային նոյնը հրատարակելու. և կը հրատարակուի: Որչափ ալ կարեւոր է թերթս, բայց և այնքան զժուարին անոր խմբագրութեան յաջողութիւնը: Դժուարին է իթէ յարգ. խմբագրութիւնը ըստ ժամանակին զիտութեան պահանջին, ջանայ զիտական նոր և զօրեղ փաստերով պայցքը մէկելու ընդդէմ եկեղեցական մարտիկիներու. և ջրելու այն ամէն նոր վարդապետութիւններն, որով արդի զիտունք՝ ողի ի բոյն՝ չանք կը զննն խախտել կրօնիքի և արարչութեան հիմու: Եւ այդ դիտութիւնն է որ տակաւ առ տակաւ յեւրոպակ կը ծիր, կը ճնշաւորի և յառաջագիմութեան զիմակով՝ հոգեկործան միկրոպներ կը վարակէ միամիտ էակներու մէջ:

Բայց անոնց զէմ պայցքը մէկելու համար, մեր կերպն պիտի ունենայ իր մէջ քաջ զիտական անզամներ, օժտեալ զարու վարդապետութեանց թեր ու զէմ, հին և նոր տեղեկութեամբը: Կողբացին Եղնիկ ոչ միայն աւետարանական փաստերով, այլ և ուսումնական հզօր վարդապետութեամբ՝ ջախջախնեղաւ Պարօսից և Մանիքեցւոց աղանդոյն: Հայ եկեղեցայ Ս. Հայրեն՝ ոչ միայն հոգերգու քնարով նողով կարգացին նեստորի և Արիոսի պիղծ աղանդոյն, ոչ միայն անհծեցին՝ կրիին ընձեզեալ անփծից արման՝ Հայոցից Մակեկոնը, այլ և պերճամիուլեցուվ և հմտալից զրոյով մացառեցան ընդդէմ այն ապականիչ զայլերուն աղանդաւոր վարդապետութեանց:

Կրօնաթերթիս խմբ. հետեւեան կը գրէ.

Մենք այսոր հայացման եւելի կը յիշենք մեր երանաշնորհ եկեղեցական նախնեաց գործերն. բայց կը մասաննեք որ մենք եւս նոցա զիւմ մարդկի եւքը, մենք եւս նոյն առաքելական ձեռնացրութեամբ կոչուած եւքը ի պաշտօն Աստուածոյ, մենք եւս նոյնքան ունիթիք Ս. Հոգոյն չնորհնեն և զգութիւն որքան նոքա, և մենք ցեղ լուսաւորեալ և յառաջագիմ քաշառաւեւութիւնները կը վայելեմք զոր նույնէին ո:

Ապաջին պրակին մէջ Ս. Խորիմեան Հայրիկ կամուղիկոսն՝ համառօտ զրութեամբ, խմբագրին քաջալերական օրհնութիւն կու